

Ա.

ԿՐՈՆԱԿԱՆՔԱՐՈՉ ԾՆՆԴԵԱՆ

«Ոչ զոյց նոցա տեղի լիջեւանին»:  
(Ղուկաս Բ. 7)

Սուրբ Ծննդեան տօնը մեծամեծ դասեր կը պարունակէ, ու շատ մը խորհրդածութիւններու կը մղէ մեզի: Մարիամի և Յովուէփի Նաղարէթէն Բեթղեհէմ գալը՝ ապացոյց է անոնց հնաղանդութեան: Նորածին Փրկչին չքաւորութիւնն ու ամէնքէն լքուած վիճակը՝ աշխարհի ճոխութեանց անձնատուր չըլլալ ու մեր վիճակին համակերպիլ կը սորվեցնեն մեզի: Հրեշտակներուն օրհներգութիւնն ու հրաշալի աստղին երեռումը՝ այդ աստուածային Մանուկին ամենակարողութիւնը կը յայտնաբերեն: Հովիւներուն ու մոգերուն այցելութիւնն ու երկրպագութիւնը՝ երկրպագութեան և սիրոյ մեր պարտականութիւնը կը լիշեցնեն՝ հանդէկ Աստուծոյ, որ այնքան սիրեց մեզի: Բոլոր այս խորհրդածութիւններն անշուշտընտանի են մեզ, զասնզի անոնցմով ներշընչուած ենք թէ կրօնական դաստիարակութեամբ և թէ եկեղեցին բեմէն մեր լուածքարողներով. այս խորհրդածութիւնները ներկայացած են նաև մեր միտքերուն ամէն անգամ՝ երբ աչքէ անցուցած ենք Ս. Աւետարանի էջերը: Ու հարկաւ մեր յափշտակուած հոգիները ի տես Քրիստոսի հրաշալի ծննդան մղուած են առաքինական զործերու, աղօթքի ու քրիստոնէական պարտականութեանց կատարումին:

Այսօր մեր Տիրոջ ծննդեան այս Սըրբավայրին մէջ, ուր անձամբ ներկայ զբանուելու երջանիկ բախտը ունինք, կ'ուղէի որ ուշադրութիւն դարձնէիք այն խօսքին վրայ, զոր բնաբան ընտրեցի քարոզիս. «Ոչ զոյր նոցա տեղի լիջեւանին». Անոնց տեղ չի կար իջեանին մէջ: Այս քանի մը բառերը երեան կը բերեն Հրեաներու տըմարդի խստաբառութիւնը, երեան կը բերեն նաև Հրեաներէն տարրերութիւն չունեցող քրիստոնեաներուն ապերախտութիւնն ու յանցաւոր անտարբերութիւնը:

Արեւելքի ժողովուրդներուն մէջ, ինչպէս մինչև այսօր, ասկէ առաջ աւ նուիրական օրէնք մը եղած է հիւրասիրութիւնը, ըլլայ նոյն խոկ թշնամիներու համար: Արդ, այդ հիւրասիրութեան պարտականութիւնը զանց առնուեցած Մարիամի և Յովուէփի համար, հակառակ որ անոնք չափազանց յոգնած էին ու մտատանջ վիճակ մը ունէին Բեթղեհէմ հասած ժամանակնին: Հակառակ որ ի տես ամենասուրբ Կոյսին պէտք էր որ մարդասիրութեան ու կարեկցութեան զգացումներով լեցուէին Բեթղեհէմի կիներուն սիրտերը: Հակառակ որ Մարիամի ու Յովուէփի ծննդավայրը Բեթղեհէմ քաղաքն էր, ու անկարելի էր որ Բեթղեհէմցիներուն ծանօթ չըլլային անոնց անունները, և ազգականներ ու բարեկամներ չունենային այնտեղ: Եւ սակայն գուռ մը անգամ չբացուեցաւ, ներս առնելու և հիւրասիրելու համար զանոնք: Իջեանը նոյն խոկ, որ Արևելքի մէջ ճամբրորդներու առջև բաց է միշտ, գոցեց իր գուռները անոնց երեսին. «Ճի ոչ զոյր նոցա տեղի լիջեւանին»: Եւ Մարիամ ու Յովուէփ ստիպուեցան զիշերը անցընել քաղաքէն գուրս, մթին ու խոնաւ քարայրի մը մէջ, որ ձմբան եղանակին իրքե պատրսպարան կը ծառայէր հովիւներուն ու անոնց հօտերուն: Այդպիսի տեղ մը ահա ծնաւ աշխարհի Փրկիչը՝ Յիսուս Քրիստոս:

Պիտի չփորձեմ Բեթղեհէմցիներուն այս անըմբոնելի տմարզութեան պատճառները փնտուել, թէ արգեօք ի՞նչ էին անոնք, անվստահութի՞ւն, ժլատութի՞ւն, եսասիրութի՞ւն թէ վրէժինդրութիւն, ասսոնք կարեռութիւն չունին այնքան, զասնզի Աստուած այսպէս նախասահմանած էր, և Մարիամ ու Յովուէփ անտրասունջ հնաղանդեցան Աստուծոյ կամքին: Մենք միայն բաւականանանք սքանչանալով Յիսուսի ծնողաց համբերութեան ու անոնց առ Աստուած ունեցած վստահութեան վրայ. առաքինութիւններ՝ որոնք ետքէն պիտի վարձատրուէին հովիւներու և մոգերու այցելութիւններով:

Այսպէս եղաւ Յիսուսի Քրիստոսի աշխարհ գալը: Ան որ ստեղծած էր ամենայն ինչ ու բացարձակ տէրն էր տիեզերքին, Ան որ պարզեած էր մարդուն կեանք, ա-

առջառմիւն, ստացուածք հայն, իր ծնած ժամանակ չի գտներ ո՞չ օրորաց, ո՞չ ապաստանարան և ոչ ուրիշ յարմարութիւններ:

## Բ

Աւ հիմա, ներկայ ժամանակիս մէջ ուր կ'ապրինք, փոխուած են արդեօք իրերը եւ լաւագոյն ընդունելութեան առարկայ կ'ըլլա՞յ արդեօք Յիսուս։ Հիմա կուտանն Անոր այն տեղը, որուն իրաւունք ունի կատարելապէս։

ա) Զեմ խօսիր անշուշտ հեթանոսներուն մասին, որոնք չեն ճանչնար Յիսուսը, ոչ ալ անհաւանիրուն մասին, որոնք կ'անարդեն ու կը հայնոյին զԱյն։ Բայց ինքնինքնին ճշմարիտ քրիստոնեայ համարողները ի՞նչ անչպէս կը վարուին Անոր հետ։ Ի՞նչ տեղ պահած են անոնք Անոր օրէնքներու պահպանութեան մէջ, իրենց կիանքին ու կենցաղագրաւութեան մէջ, իրենց ալօթքներուն ու պաշտամունքներուն մէջ։ Ըստ երեսյթին այդպիսիները կը սիրեն ու կը յարգեն եկեղեցին, բայց հարցնենք թէ արդեօք Քրիստոս ներկա՞յ է այնտեղ, արդեօք Անիկա կը թագաւորէ մեր ընկերութեան ու ընտանիքներուն մէջ։ Կը վախնամ որ, ընդհակառակը, մենք ալ Բեթղեհէմի բնակիչներուն նման չենք ուղեր ընդունիլ Յիսուսը մեր մէջ, կը վանենք զԱյն մեր սիրտերէն, ու կ'արգիլենք որ Անիկա թագաւորէ ու ազգէ մեր հոգիներուն վրայ։

Այս, այսօրուան քրիստոնեանելուն մէջ մեր Տէրը Յիսուս Քրիստոս չունի իր տեղը, տեղ մը՝ որ արժանի ըլլայ Սսունձոյ, մեր Արարէն ու մարդկային ազգի Փրկչին։ Աւ պէտք է հաւատալ թէ առանց Յիսուսի չեն կրնար երջանկութիւն ու յաջողութիւն ձեռք բերել, միութիւն ու խաղաղութիւն ունենալ ո՞չ ազգերը եւ ոչ անհաւաները։

բ) Այն տեղը զոր Յիսուս իրաւունք ունի գրաւելու և զոր այժմ քրիստոնեաները ի մեծ վլաս իրենց կը մերժեն Անոր տալ, այդ տեղը Փրկիչը կը գրաւէ արդեօք մեր ընտանիքներուն մէջ։ Քրիստոնէական օրէնքներո՞վ արդեօք կը կառավարուին անոնք։ Կը կարդա՞ն անոնք Առորը Աւետարանը, ու կը պահե՞ն անոր պատուէրները։ Արդեօք Յիսուս է որ կ'առաջնորդէ հայրերն

ու մայրերը իրենց զաւակներուն կըրթութեան ու զաստիարակութեան մէջ։ Հաւատացէք որ այս տեսակէտով ալ մեր Տէրը իր տեղը չի գրաւեր մեր ընտանիքներուն մեծ մասին մէջ։ Ոչ գոյ նմա տեղի յիշեւանին։ Այս, Յիսուս չի թագաւորեք քրիստոնէականիքին մէջ, և երբ Յիսուս բացակայի անկէ, այլևս ո՞վ պիտի երաշխաւորէ ամուսիններու փոխադարձ սէրն ու հաւատարմութիւնը և զաւակներու բարւոք դաստիարակութիւնն ու հնազանդութիւնը։ Ո՞րքան գժրախատ են այն ընտանիքները, որոնցմէ հեռացած է Յիսուս, ու չ'օրհներ ու չի պաշտպաներ զանոնք այլես։

զ) Եթէ ընկերութենէն ու ընտանիքներէն անցնինք անհատներուն՝ ի՞նչ կը տեսնենք։ բոլորովին շատերը հեռացած են Փրկիչն ու չեն ճանչնար զԱյն, ու միշտ կը հայնոյին ու կը նախատեն Անոր ճշմարիտ հետեղողները։ Շատերն ալ բնաւ չեն խորհիր Աստուածորդիին վրայ։ Ամէնքը իրենց գործերուն և իրենց հաճոյքներուն անձնատուր՝ ժամանակ ու փափաք չունին Յիսուսի վրայ մտածելու։ Այդպիսիները, անշուշտ, ճանչցած են Յիսուսը իրենց մանկութեան ժամանակ, ու պիտի յիշեն թերեւս իրենց մահուան անկողինին մէջ, բայց հիմա որ և է տեղ չեն յատկացներ Անոր։ Ոչ գոյր նմա տեղի յիշեւանին։

Մենք ալ, իրեւ Յիսուսի Քրիստոսի անունով մկրտուածներ ի՞նչ տեղ պահած ենք Անոր համար մեր հոգիներուն մէջ։ Մե՞նք ալ արդեօք Անոր հետ կը վարուինք այնպէս՝ ինչպէս վարուեցան Բեթղեհէմի բնակիչները։ Յիսուս առաջին տեղը կը գրաւէ արդեօք մեր կեանքին մէջ, որուն արժանի է։ Օրուան մէջ ո՞րքան ժամանակ կը նուիրենք Անոր։ Անիկա կը պահանջէ որ առաւօտ և երեկոյ քանի մը պահեր աղօթենք իրեն, իսկ մենք կը հասուցանե՞նք մեր այդ պարտքը։ Եկեղեցիին զանգերը կիրակի ու տօն օրերը Աստուածոյ տունը կը հրաւիրեն մեզ։ Մեր առողջութիւնը թոյլ տուաւ մեզ երկար պտոյտներ կատարել երէկ, ու թերեւս գիշերն ալ թոյլ պիտի տայ երկար ժամանց մը ունինալ բարեկամիերու և դրացիներու հետ, բայց չի ներեր որ ժամ մը գոնէ Եկեղեցիին մէջ անցընենք։ ինչո՞ւ, որովհետեւ մեր սիրտերուն մէջ տեղ չունի Յիսուս։ Ոչ գոյր

նմա տեղի յիշեւանին։ Յիսուս մեր սիրատերուն դուռը կը բախէ և կ'ուզէ ներս մտնել ու հոն բնակիլ, բայց մեր սիրտերը զբաղած են սնոտի բաներով, աշխարհն ու սատանան տեղ բռնած են հոն, ու մենք չենք կրնար զանոնք հալածել, և Յիսուս չի կրնար ներս մտնել, վասնզի տեղ չկայ հոն իրեն համար։

Սուրբ Ծննդեան տօնը Աստուծոյ գէպի մեզ ունեցած անսահման սէլը կը յիշեցնէ։ Այս, Աստուծած կը սիրէ մեզ ու կ'ուզէ երջանկացնել մեզի, բայց երբ մերժելու ըլլանք իր սէրը, այն ատեն պիտի զրկուինք իսպառ Անոր այցելութենէն։ Բեթղեհէմ չուզեց ընդունիլ Փրկիչը, և Յիսուս անկէ ետք անգամ մըն ալ ոտք չկոխեց այնտեղ, ու իր հրաշքները, վարդապետութիւններն ու բարեգործութիւնները ուրիշ քաղաքներու մէջ կատարեց, ինչպէս կ'իմանանք Ա. Աւետարանէն։

Գգուշանանք, որ ասանկ դժբախտութիւն մը մեզի ալ չպատահի։ Յիսուս այսօր աշխարհ գալով կ'ուզէ այցելել մեզի, կ'ուզէ տեղ գրաւել մեր սիրտերուն մէջ։ Պատրաստ ըլլանք ուրեմն զինք ընդունելու վասնզի եթէ անգամ մը մերժենք, գուցէ այլևս չկարենանք ընդունիլ զինք, ինչպէս որ Բեթղեհէմ այնուհետեւ զրկուեցաւ Անոր այցելութենէն։

Աղօթենք ուրեմն այսօր, աղօթենք մեր բովանդակ կեանքին մէջ բոլոր անոնց համար, որոնք չեն ճանչնար կամ չեն ուզեր ճանչնալ Յիսուս Քրիստոսը։ Թո՛ղ մարդացեալ Աստուծորդին, որ ծնաւ այսօր փըրկելու համար աշխարհը, դարձի ու ապաշխարութեան շնորհը պարզեէ այդպիսիներուն։ Աղօթենք մասնաւորապէս մենք մեզի համար, և ողբանք՝ եթէ մինչև այսօր մեր բարի և մարդասէր Տիրոջ համար չենք կըրցած արժանաւոր տեղ մը պատրաստել մեր սիրտերուն մէջ։ Այն մսուրին առջև, որ իրեն իրեւ օրօրան ծառայեց, և ուրկէ անուշ ժպիտ մը կ'արձակէ գէպի մեզ, երգում ընենք սրտանց սիրելու զինքն ու ծառայելու իրեն այսուհետեւ։ Այս, առաջին տեղը յատկացնենք սիրտերնուս մէջ մեր քաղցր ու բարի Փրկիչին, ու բնաւ չկասկածինք թէ Ան ալ ի փոխարէն իր ընտրեալներու կարգին պիտի դասէ մեզ իր փառաւոր արքայութեան մէջ։

Մ. Ե. Ն.

## ՊԵՏՔ Է ՔԱԼԵԼ ԵՐԱԶԻՆ

«Խնդրեցիք նախ զարգայութիւնն Ասունծոյ...» (ԱԿՍ. ԺԲ. 31)

Ճիշտ պիտի չըլլար անժամանակ եւ ուշացած համարիլ խորհուրդը այս պատգամին։ Ոչ այն օրերուն, երբ աստուծածաւ յին Վարդապետին քայլերը կը տանէին զինք իր վախճանին, իր Մեծ Զոհին, եւ ոչ այսօր, երբ այնքան հեռու կը զգանք մենք զմեզ, արքայութեան ստուերներուն իսկ նստելու։ Իր առաքելութեան վերջին հանգրուանին, իրեններուն հետ մտերիմ խօսակցութեան մը մէջ բսուած այս բարը, խորունկ բեկումէն կուգան իր փորձառութեան՝ իր ժողովուրդէն։ Ինք Աստուծոյ արքայութեան քարոզութիւնը բերելու էր եկած մարդերուն։ Ու երեք տարիներ չէին բաւած կարծես հասունցնելու համար կորիզը իր այդ խօսքին։ Այդ էր ամբողջ խորհուրդը իր մարդեղութեան։ Եւ ամէն հրաշք, ամէն բժշկութիւն Աստուծոյ արքայութեան ըղձանքը մատչելի զարձնող արարք մըն էր իրեն համար։ Այս կը հաստատէ նաեւ վկայութիւնը աւետարանիշներու, ամէն անգամ որ կը կրինեն — և միշտ բժշկութենէ մը, մարդկութեան տառապանքները ամոնքող արարքներէ յետոյ, — «Երջէր ի քաղաքու և քարոզէր զաւետարանն արքայութեան» (Մտթ. Դ. 27, Թ. 35)։ Հսել ուզելով այսպէս, թէ այդ աշխարհը, մարմինէն, ասոր ցաւերէն ազատագրուած հոգիներուն երանութեան աշխարհն է։ Եւ սակայն, այս բոլորին հակառակ, նոյն ժողովուրդը, զեռ քիչ առաջսիպեր էր զինք Անմիտ Հարուստին առակը պատմելու, զայրոյթով մը՝ անոր կուրացած հեշտասիրութեան, նիւթապաշտութեան դէմ։ Ու նոյն փորձառութեան արձագանգն է հիմա, որ տարբեր ձեւ ու տրտմութիւն կ'առնէ իր բառերուն և ձայնին մէջ, երբ կ'ըսէ իրեններուն։ — «Բայց խնդրեցէք նախ զարքայութիւնն Աստուծոյ, և այն ամենայն յաւելցի ձեզ»։

Ի՞նչ հարկ կրկնութեան, տալու համար պարունակութիւնը այդ արքայութեան։ Անիկա խորունկ երազն է ամէն հոգիի։

Ճիշտ է որ թագաւորութեան մը խոր-